

## ԿՐՈՆԱԿԱՆ

## ԻՆՉՊԵՍ ՓԱՌԱԽՈՐԵԼ ՊԱՇՏՈՆԸ

Խորոշ հարց, որում մտածումին տաժամանը անկարելի է որ զգացած չըլլայ որեւէ կրօնական-հասարակական զօրծիչ մանաւանդ, որ խղճմութիւն ունի իր կոչումին հանդեպ, եւ որում ուխտո երբէք չէ պղտորուած տկարամին տարութերումներէ: - Ներուի՝ մեզ ըստ որ երէ Առաքեալը այդ հարցումին ուղղակի պատասխան մը տալու դիտումով զրած չըլլայ' իսկ Հոգվայցւոց Թօւղինին այս հատուածը (ԺԱ. 13-24), կարելի է անոր խումսովք փոքր ի շատէ լուսարանուի անոր մասին:

Պաշտօնը փառաւորել՝ անշուշտ կը նշանակէ պատուով կատարել այն պարտականութիւնները, զորս իր ասպարէզին մարզուր զիտակցութիւնը կը հարկադրէ այդ կարգի պաշտօնիմին: - Արդ, յաջողելու համար այդ բանին մէջ, առաջին եւ էական պայմանն է կապուած մնալ միշտ սա' սկզբութիւն թէ ինչ որ կը սպասուի իրմէ կատարել՝ Աստուածային ծրագիր մը է, եւ թէ հարկ է անխ լաւագոյնս ըմբռնել այդ ծրագիրը, անոր մասին պատրաստներու չեմքարկուելու համար: Եւ յետոյ, բոյլ շտալ որ անոր նկատմամբ կազմած իր հասկցողութիւնը ազդուի մարդկորեն զգացումներէ եւ մտածութիւններէ: Հմունալ բնաւ թէ փրկութեան սպասաւոր մըն է ինքը, եւ ատոր համար անհրաժեշտ է որ զիտնայ յանձն առնել ամենէն ծանր զնոնդութիւնները, զորս յանախ իրեն պիտի պարտադրէ այդպիսի զօրծի մը զաղափարն ինքնին: - Աստուածային ծրագիրը իր բայմնակ պայծառութեամբ մէջ ըմբռնելէն եւ անոր վերաբերմամբ ամէն անձնութիւններէ չերշն ալ, սակայն, անոր զօրծադրութեան համար լինել միշտ շրջահայեաց եւ հեռատես, զահավիճել իրաց ընթացքը, յօգուտ զօրծին նոյն իսկ. ակնկառոյց միշտ փրկութեան իտեալին՝ անոր լոյսին մէջ հետամտել միշտ համբային բարույն, եւ չանահնար լինել որ այդ կերպով մանաւանդ պապիովուի անհատական օգուտը: Իսկ երբ անհնար երեւի այդ, այսինքն երբ համոզում զոյցաւուի թէ պիտի յամենայ զամզուածային ազատազրումը, չկասեցնել մասնաւորներուն ազատումը. ասիկա նկատնելով սակայն միշտ քայլափոխ մը դէսի ամբողջական արդիւնքը: - Պարագաները կշռել յստակ եւ արդար դատումով: Զը վիատիլ ձախոնանքներէ, ինքինքը վարժեցնել օգուտնելու անոնց բերած փորձառութենէն, եւ խորիի որ երէ երբեմն կործանումնեն իսկ բարիք կը ծնի, Աստուծոյ ծրագիրներուն յաջողութեան տեսակետով, երշամկութեան ի՞նչ անակնական ծածկուած են արդեօք Յայտնութեան յախտենական խորհուրդներու մէջ: Զկսուահիլ ներկայի երեւոյթներուն: Գործերը, վիճակները, մարդերը հասկեալու եւ անոնց հանդեպ վարժունքի եւ վերաբերումների ուղղութիւն նշելու համար ի նկատի ունենալ անոնց ծագումը, զարգացումի փուլերը, եւ վախճանը, որուն միայն կը մակաբերուի թէ կրնան յանգիլ այդ ամէնք: - Ամենէն զաղափարական ընդհանրացումներու անձնասուր եղած առեն ալ չարհամարել իր արիւնին բնազդը, իր ցեղին բնիկ զգացումը: Իր ազգին ու ժողովուրդին ազնուացումին, փրկութեան լիճը՝ համբարել ամենէն անառիկ պարտականութիւններէն, Աստուծոյ կողմէ դրուած մէր սրտին մէջ: - Զգուշանալ բնական պատահարները կամ բնահական երեւոյթները իրեն մեկնական առաջնորդութիւն կազմուելու այդ մեթոդը ամենէն կաղ սօփեստութիւնն է և ձեռնածութիւն մը, որուն առաջին զոհը կ'ըլլայ զայս մտածողը: - Բաւականամալ անմեղ հեղանակի մը մէջ մարելով ամենէն դառն չկամութիւնները եւ իրենց պատճառած կոկիծը, եւ նիզ ընել ամենէն տարօրինակ եղելութիւններէն ալ բարի հետեւութիւն մը հանելու: - Հաւատալ Աստուծոյ օրքան սաստկութեան նոյնան քաղցրութեան, այսինքն յամենայնի արդարութեան վրայ: Կեանքի, վարքի, եւ զօրծութեան անխախտ կանոն ընել այս սկզբունքը: Անով միայն հնար է լուսաւորել բազմաբիւ մթութիւնները, որոնք կրնան կննուուել մէր յոյս ու սէրը: Ապրիլ, զօրծել եւ յարատեւել այս քաղցրութեան մէջ որ հաւատքէն կը բդիի. անով է որ զօրծիչը բազ կը մնայ վտանգներում առջեւ, կը պահէ իր սրտի զնունակութիւնը ամենէն ծանր յոցնութեանց մէջ, զուարք կը մնայ իր յոյսին հանդեպ եւ բարի իր սիրոյն մէջ, ինչպէս հոգեպէս ուրախամիտ մարդը, որ տէրն է իր կեանքին, Աստուծոյ եւ անոր ծառայութեան զգացումովը նոյն իսկ: Այսպիսի մէկն էր սուլգապէս Քրիստոնեութեան մեծ Առաքեալը Պողոս, որ իրաւունք զգաց իրեն ըսելու. «Զպաշտօնն իմ փառաւոր առնեն»: